



2424446

Պայքը Հոռմ պիտի կենայ թէ ոչ •
այս հարցումները կրնն հիմա ամեն մարդ
է՛րոտայի մէջ։ Եւաղերինը՝ մանաւանդ
Պաղղոյ լրագրինքը երկու կողմ բաժ-
նըված՝ ազատամիտները կուզեն որ Պայքը
Հոռմէն մէկնի՛րիսկ պահպանողական կամ
նուազ ազատամիտ համարված լրագրինե-
րը Պային Հոռմ մնայրը կուզեն եւ անոնի
այ խրատ կուտան իրեն։ Գաղղոյ կառա-
վարութեան ալ կարծիքը վերջնական
համաձայն կերեւի։

Յիշեալ տէրութեան կէս պաշտօն-
նական լրագիրներուն խօսքին նայելով,
Սարտեհիայի զօրքերն Հռոմի երկիրնե-
րը մաներուն վրայ՝ Պապը իր տէրութիւնն
ու միանգամայն անձը ապահովութեան
մէջ չտեսնելով՝ Հռոմէն մեկնելու որոշ-
ում ըրեր է. բայց Լեսարիոյ ու Պաղ-
ղեոյ կառավարութիւններն յորդորեր են
զինքը որ Հռոմէն չելէ, մանաւանդ
Պաղղեա՝ Պապին երկիւղը փառատելու
համար՝ Հռոմի գաղղիական զօրաց թի-
ւը կրկնապատկելու որոշում ըրեր է, որ-
պէս զե. Հռոմ քաղաքը դուրսէն յար-
ձակում կրելու փոանդէն ապահովի:

Հոռմէն զրկած նստակ մը լուր կուտայ թէ սեպտ. 16/28-ին Պապը իր կարգի նախնիքուն հետ Ժողով մը բերելէ՝ որուն մէջ քննչ որոշում՝ եղեր է յայտնի չէ, բայց խօսք կը պտըտի եղեր, թէ Պապին Հոռմէն մեկնելու խնդիրը մէջ զընկեր եւ երեք ձայնի առաւելութեամբ ետ ձգվեր է :

Միւս կողմանէ, Միւսի Ռէբել-
բաշա լրագիրը երես թէ Պապին Հոռ-
մէն ձկնելու դիտարորութիւնն օր լստ
օրէ աւելի Հաւանականութիւն կ'ստա-
նայ :

Աղղիոյ կառավարութեան արտա-
քին գործոց պաշտօնակալ Լորա Ջ'ոն Ռը-
սըլ երկու ծանուցազրեր խրկեց մէկը
Պաղղիոյ կառավարութեան, միւսը Սար-
տեմնիայի: Եւս երկու ծանուցազրիւնե-
րուն առաջնին մէջ Լորա Ջ'ոն Ռըսըլ
գիտողութիւններ կրնէ Պաղղիոյ կառա-
վարութեան կողմանէ Սարտեմնիայի ուղ-
ղոված ազդարարութիւններուն վրայ,
որոց մէջ Պաղղիա խօսք կուտայ թէ
Աւստրիոյ ու Սարտեմնիայի մէջ պատե-
րազմ բացվելու ըլլայնէ՝ ինքը սիտի հրա-
կէ որպէս զե Աւստրիա Լոմպարտիա-
նի երկիրը Սարտեմնիայի ձեռքէն չտանու:

Եյս խօսքերը, կըսէ Լորտ Ճոն Ռո-
բը, քաջալերութիւն կուտան Սարտե-

Իսկ երկրորդին մէջ Լորտ Ջոն Ռո-
սըլ ստիպողական կեսպով խրատ կու-
տայ Սարահենկայի որ Լաստիոյ դէմ պա-
տերազմ բանալու առիթներէն զգուշա-
նայ եւ Չագղեոյ տէրութեան նոր դա-
ւառ. կամ երկիր տալու միջք չընէ :

Սարտենիայի կառավարութիւնն այս երկու կէտին վրայ ալ Մեղգեոյ կառավարութեան համաձայն ըլլալու խօսք տըւելիք է կրսին :

Բարիա մեծ փոթով յառաջ կը
 տանի իր զինուորական պատրաստութիւն
 ներք: Այլ թախ առջև եւ Ասորեստա-
 նի ծովեզերքներն սպասող պատերազմի
 նաւերը ետ կանչով կցան եւ Տիւս քաղաք
 աւսորիական նաւատորմից Քալայի նաւ-
 աւհանգիչաւոր զուստոված է: Ասոյց մէ-
 ղաւ: Այսոյ ընկերութեան շողանաւնե-
 րէն վեցը ահրով թեան նաւատորմին մէջ
 աւանդով թողոր թողանալով ներք դրվե-
 ցաւ անսոյց մէջ:

Անեական գաւառին մէջ Աստուրիյը բրած զօրած պոլին պտածառաւ շատ ընտանիքներ Սարտենիայի հողը գաղթական կերթան :

ՍԵՆՆԱՅԻ ԲԷՆ ԸՐԱՂԻՐԸ ԿՐ ՃԱ-
ՆՈՒ ԾԱՆԷ ԹԷ ՀՈՆՐԱՐԻՄԻՅԻ ՄԶԸ ԱՊՐԱ-
ՄԱՍԻՐՈՒ ԹԷՆԱՆ ԿՂԱՆՆԵՐ ՄԵՆԱՆՈՒԼԼՈՒ ԲԱՂ-
ՄԱԹԻՒԼ ԲԱՆՍՏԱՐԻՈՒ ԹԻՒՆՆԵՐ ՆՐԵՐ ԷՆ :

— 0 —

Աղբիւսի Մանկ-Քրնէլ Լուս-
գիրը լուր հուտայ թէ Ռուսիոյ կայսեր
հզօայր Միխայիլ մեծ գութուն իր կը-
նոջս հետ Աղբիւս հասնի է: Յիշեալ
արքայ-սղան մեծ գութնս պաշտօն ունի
եղեր Աղբիւս թաղահին վստահայը-
նելու, թէ Ռուսիոյ կառաւարտ թիւնը
Աղբիւս կասեալ պտտառելու գործ մը
չսխալ ընէ:

Վարդգէսն սեպտ. 26 թուով եկած լուրերը կը ծանուցանեն թէ Վարդգէսն օրերը իր զօրքերը Քաղէրթայի քով թաղաւորական զօրքերուն հետ զարնելով երեք անգամ յաղթելիք են . բայց ետքը Վարդգէսի զօրապետն հին հասնելով՝ մէծ յաղթութիւն մը բերեց, եւ թագաւորական զօրքերուն ետ քաշվելու ճամբան կարելով 2000 մարդ զերեւելիք է :

— 0 —

Անթրոնայի առնրված ժամանակը
Լամօրիսիէւ զօրապետը Սարտենի-
սցւոյ Բէրասնօ ծովօյեալին դաշեր
անձնատուր եղեր է։ Ծափօյեալ մեծ
պատուով զանկիւր ընդունելով՝ իր սեն-
էտըր նոյ իրեր է անոր։ Հետեւեալ օրը
Լամօրիսիէւ զօրապետը Սարտենիսիւն

Անքոնայի շուտով անձնատուր ըլ-
լալուն պատճառը՝ բազմակիսին թիշա-
նօթներուն սարսափելի զօրութիւնը եւ
Պարտեհացոց նաւախուրին ճարտար
ուսումնաւթիւնը իջժարին, որով Ան-
քոնայի ամբողջիւնները շուտով աւրը-
կեր են :

Սարգենիայի կառավարութիւնը դէ-
րի բռնըլած պապական զօրաց մէջ բազ-
մաթիւ աւսարիացի զօրականներ զանե-
լով, Աւստրիոյ կառավարութեան խնդ-
րանքով զանոնք Եթովպոսէ իրկեց :

— 0 —

Երջէն լուրերու չնայելով Դոտ-
լիայի դժբերն աւելի խոպալալան կեր-
պարանք քր առած կերեւին :

Սարակնիայի խորհրդարանը իր հօտ․ 2 (չառ․) հատին մէջ իշխանութիւն տուաւ կառավարութեան որ հետոյ իր ու հոմի տէրութեանց գաւառներուն Սարակնիայի հետ միանալու առաջարկութիւններն ընդունի երրորդայն գաւառներուն ժողովուրդներն իրեզհանուր քուէարկութեամբ իրենց այս բաղձանքը յայտնեն : Ըստ վրայ, Ա․ Ս․ Երթոր Ամանուէլ Թաղաւորը զօրաց հրամանատարութիւնն իր վրայ առնելով վերոյիշեալ գաւառներն անձամբ իրթալ գլխաւելու որոշում ըրաւ, որպէս զի ժողովուրդներն իրենց կարծիքը զգառութեամբ յայտնելու կարող ըլլան, եւ ահիշխանութեան ու ռաւկավարութեան կողմնակիցները չկրնան զրուս շարժել :

Հայն օրը Սարտեհիայի արտաքին
գործոց պաշտօնակա Քալուբ կոմսն ալ
հանճարեղ ատենարանութիւն մը ըրաւ,
որուն մէջ կը հաստատէ թէ կառավա-
րութիւնը ամենեւին միաք չունի Ներս-
սայի բոլոր տէրութիւնաց համաձայն բաղ-
ձաւքին հակառակ ընթացք մը բռնելու
եւ Խապիւց աղաւտութիւնն ու միու-
թիւնը վաւանդի մէջ ձգելու։

Այս որոշումներն ու յայտարարու-
թիւնները բարի ազդեցութիւն մը ըրեր
են բոլոր Աշխարհայի մէջ եւ սիրտերն
հանգարտեր են :

Ահաւասիկ Քալուր կոմսին ըրած
յայտարարութիւններուն զլխաւոր կե-
տերը :

“ԱՆՆԵԱԿԻԻ ԽՆԴՐՈՅՆ ՎՐԱՅՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻԱՆ ՀԱՄԱՄԱՌՈՐՈՇՈՒՄԷՆ Է՛ ԽՈՒՄԵԼԵՐԻ ԵՆ ԱՐԻՆԵՆ ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՂԱՌՈՒԹԻՒՆԸ ՎՄԱՆՂԻ ԱՅՔ ՀՃՂԵԼԴԱՆԷՐՈՆԴԵՆ ԵՆ ԱՆԽՈՐՀՈՐԻՔ ԵՐԱՅԻՄԱՐ ԱՐ՝ ՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄՀԱՅԱՆՈՂԱԿԱՆ ԱՆԷՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿՐՆԱՅ ՄԻԱՐԱՆԵԼ ԽՈՒՄԵԼԵՐ ԴԷՄԻՆ ԱՂԱՄԱՄԻՈՒՄԵՐՈՒԹԻԱՆՑ ԱՅ ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆՐ ԻՐԻՆՈՒՄԷ ՄԱՐԵՐԸ-

նեւ : Ուստի կառավարութիւնը չը կար-
ծէ որ Ս Ենետիկի Ժողովրդեան 'աւելե-
լաւ ծառայութիւն մը բրած կըլայ' հօթ-
Խաղա մը կազմելով, եւ երբ որ այս նը-
պատակը ձեռք բերվի, այն ժամանակը
հաստատոյառ ունի որ կառավարութեանց
եւ ազգաց ընդհանուր կարծիքը՝ որ հի-
մա դէմ է Ս Ենետիկի վրայ անխահմ
յարձակում մը ընելու, նպատաւոր կըլ-
լայ Խաղախան խնդրոյն այս միակ լուծ-
մանը՝ որով Լաբուպայի հարաւային կող-
մը յեղափոխութիւններն ու պատե-
րադմենը իսպառ կը վերջանան :

« Լսանկ ծանր եւ պօխողական
պատճառներ կան նաեւ Հռոմ քաղա-
քին չբռնելու : Հռոմի խնդիրը այն տե-
սակ խնդիրներէն չէ որ մինակ սուրով
լուծվի : Բարոյական արգելքները բա-
րոյական դօրու թիւններով միայն կրնան
յաղթը վիշտի, ուրեմն պէտք է ժամանա-
կին դօրու թիւնէն եւ վերանորոգեալ Խ-
տալիային աշխարհի վրայ բնիքը աղդե-
ցու թիւնէն պատանքը այնպիսի փոփոխու-
թիւն մը որ Հռոմի ժողովրդեան բաշ-
ձանքին, բարիպէր Խտալացւոց տենչա-
նացը եւ հռոմէականութեան ճշմարիտ եւ
տեւական օգտիցը յարմար է : Եւս խորհըր-
դածութիւնը թէ եւ սխալալը լայ, Վաղ-
ղիական դօրաց Հռոմի մէջ ներկայու-
թիւնը բաւական էր Հռոմի վրայ յար-
ձակելու դիտաւորութիւնը ետ ձգել տա-
լու : Վաղղիական դօրաց հետ թշնամա-
նալը անդուր խնդութենէ մը աւելի կը
լայ, ամենաժանր սխալմունք մը կը լայ,
որ Խտալիոյ ձախտին վրայ այլանդակ ա-
պերախտութեան դրոշմ մը տպելէն զատ
անոր աւերմանն ալ պատճառ կը լայ :
Թէ որ առ այժմ Սարտենիա բան մը
չկրնար բնիկ Սենտիկի ու Հռոմի հա-
մար, Խտալիայի ազատեալ մասերուն
համար այնպէս չէ, որոնք անմիջական
եւ արդու միջոցներու պէտքը կ'զգան :

“Օգտակար կը համարիմ ծանուցանել թէ ազգային իրաւանց յաղթող ելելուն աշխատող անձանց ամենն ալ որչափ որ հարաւային Խաղկեան Սարտեհիայի տէրութեան հօտ միացընելու սկզբանը վրայ համամիտ են, այսու ամենայնիւ շատերը կը կարծին թէ միացընելու գործը պէտքէ ուշանայ մինչեւ որ Ս Էնետիկի ու Հոմի խնդիրները լուծվին: Այսպիսի դիտաւորութիւն մը թէ որ կատարուի՝ գտնէ իրիտ ձախորդ հետեւանքներ կունենայ: Ինչու համար Արարիկի ու Սիկիլիայի մէջ անկանոն վիճակ մը հաստատ պահել: Այսպէսով սա միայն կրնայ ըլլալ, որ կուզեն յեղափոխութիւնը գործիք ընելով Խաղկոյ ազատութիւնը լրացընել: Խաղկոյ այժմեան գտնոված վիճակին մէջ՝ որով Բ’ է:

տաննէն 22 միլիոն բնակիչ ունեցող տէ-
րութիւն մը պիտի կազմէ, հզօր եւ մի-
աբանեալ տէրութիւն մը որ ամբաւ մի-
ջոցներ պիտի ունենայ թէ նիւթական
եւ թէ բարոյական, յիշատակութեան
գործակցութիւնը ամենածանր սխալ-
մունք մը կը լըլայ: Պէտք է անկեղծու-
թեամբ ըսենք, յիշատակութեան դարը
պէտք է գոյգիլ խառնուրդ համար, եւ ա-
նոր ներքին կազմակերպութեան դարը
սկսի: Ուրիշ կերպ վարմունք մը կար-
ծիք կուտայ Լատինայի թէ յեղափո-
խութիւնը Լատինայի համար նպատակ
մըն է եւ չէ թէ միջոց մը: Եւ յիշատակ-
նալը հասարակաց կարծիքը իրեն դէմ
կը դառնայ եւ իր թշնամիներուն օժան-
դակ կը լըլայ: Մէկ խօսքով՝ Լատինական
ձեռնարկութեան զլուխ ելլելն անհնար
կը լըլայ: »

Թուրքիէն սեպտ. 17/29 թուով
լուր կուտան թէ Կարօլին ժողովրդեան
կողմէն պատգամաւ որով թիւն մը թուրքի
երթալով՝ աղաչել է Ս. Ս. Երթոր Լա-
մանուէլ թագաւորին որ Կարօլի եր-
թայ խաղաղութիւնն ու բարեկարգու-
թիւնը հաստատուելու եւ ազատութեան
ու յառաջադիմութեան բարեբերը տա-
րածելու:

Թագաւորը Կարօլի ժողովրդոց այս
խնդիրն ընդունելով՝ սեպտ. 17/29 ին
թուրքիէն մեկնել է իր հօրեղբորդի
Կարօլինան իշխանը իրեն տեղապահ
կարգելով:

Երթորային լուր կուտան թէ Սար-
տենիայի թագաւորը լատ. հոկտ. 3 ին
հոն հասել՝ բոլոր ժողովուրդէն եւ ան-
դազնին ցնծութեամբ ընդունվել է:

Գաղղիական Ռ. Է. լուրքերը կըսէ
թէ Սարտենիայի թագաւորը Երթորայի
այցելութենէն ետեւ Կարօլի պիտի եր-
թայ: Եւ միջոցին 25 հազար Սարտե-
նիացի զօրք Կարօլի հօղը պիտի մտնեն:

Վարիպալտի ու Սարտենիայի կա-
ռավարութեան մէջ ծագած անհամաձայ-
նութիւնը՝ որ վտանգաւոր հետեւանք-
ներու կանգած կուտար, բարեբաղդաբար
մերձալու վրայ է Վարիպալտի զեջա-
նելովը:

Կարօլին լատ. հոկտեմբեր 1 թուով
լուր կուտան թէ Վարիպալտի զօրապետը
յայտարարութիւն հանելով ծանուցել
է Կարօլի բնակիչներուն եւ իր զօրացը
թէ Սարտենիացոց զօրքերը Կարօլի
հօղը պիտի մտնեն, եւ հետեւաբար իր
զօրքերը բարեբաղդութիւն պիտի ունե-
նան քիչ օրէն անոնց յաղթող ձեռքե-
րի սխմելու:

Սարտենիայի զօրքերը լատ. հոկտ.
3 ին Կարօլի հօղը մտնել են:

Եսկէզ զատ, Սիկիլիայի բնակիչները
Ս. Ս. Երթոր Լամանուէլ թագաւորին
պատգամաւորներ իրիւք ըլլալով որ յիշ-
եալ կղզին անմիջապէս Սարտենիայի տէ-
րութեան հետ միացնեն, 4000 Սարտե-
նիացի զօրք Երթորային նաւ նստելով
Սիկիլիա գացել են ժողովրդեան բաղ-
ձանքն ի գործ դնելու համար:

Սիկիլիայի Ռ. Է. լուրքերն խօսքին
նայելով, Ռուսիոյ կառավարութիւնը բո-
ղոքերէ Սարտենիացոց զօրքերուն Կա-
րօլի հօղը մտնելուն դէմ, եւ Ռուսաց
նաւախուժ մը պիտի գումարվիկներ Սա-
յիթայի առջեւ:

Թուրքիէն լատ. հոկտ. 4 թուով
լուր կուտան թէ Լատինայի զօրապե-
տը նոյն օրը Սարտենիայի Ռուսիէ եւ
Սիկիլիա քաղաքներէն անցնելով Գաղղիոյ
Կարմանիա գաւառը գացել է, ուր ի-
րեն սեփական կալուածներ եւ տուն ունի:

Գաղղիական Ռ. Է. լուրքերը
լուր Լատինայի զօրապետը զարդական նոր
զօրքերուն վրայ տեղեկութիւն տալով կը-
սէ թէ Լատինայի մեր զօրքերուն այսպէս
աւելնալով՝ յիշեալ քաղաքն ու շրջա-
կանները պահպանելու եւ միջամտութիւն
չընելու սկզբունքը յարգել տալու հա-
մար է:

Ս. Ս. Երթոր Լամանուէլ թագա-
ւորն Երթորայի մտնելէն ետեւ՝ հետեւեալ
յայտարարութիւնը ուղղեց իր զօրքե-
րու

Օրօրակներ.
Գոհ եմ ձեզմէ, վասն զի արժանի էք
զօրք խառնուրդ: Օգնելով թշնամիներին յաղ-
թելու, եւ ձեր վարքով խառնուրդ անունը զօր-
պետութեանը զօրեղեցիք: Յաղթեալները՝
զօրքը տղա տղա կարծակիս, պիտի երթան ձեզ ու
Լատինայի համար խօսքն օտարներուն, համարվե-
լով որ Լատինա ժողովրդեան ծառայութիւն
ընողը կը վարձատրէ եւ չէ թէ դանկիա հարստա-
հարստ եւ աղքատ իրաւունքն արհամարհող: Եւ ձեր
խառնական հզօր միացեալութիւնը ազատութեան
վրայ պիտի հիմնենք, եւ ժողովուրդներն ալ մե-
զի պիտի օգնեն բարեկարգութեամբ եւ միաբա-
նութեամբ: Երթորային բանակը որ քան զօր պի-
տի աւելցնէ այն փառքը որ ութ դարէ ի վեր
կը փայլէ Սալոնիկի խաչ գրօշին վրայ, Օրօր-
կանք, ձեր հրամանատարութիւնը եւ պիտի առ-
նեմ վրաս: Վասն զի իմ զինուոր փափաքս է
վտանգ գտնուած տեղը ամենէն առաջ գտնուիլ:

Ս. Կարօլին կայսրը Նիզարի դա-
նակաւ ժամանակը Նիզարի բնակիչաց
կողմանէ իրեն զօրունք մը ըլլալով, այն
կողմերէն մէջ իրեն ուղղեց իմ
տենտրամութեան մը պատասխան՝ հե-
տեւեալ վստահ եւ ազնիւ խօսքերը ըսաւ:

« Օրօրութեանց Լատինա ժողո-
վուրդներուն վրայ պատերազմի հարուա-
ծը իրիկէնէ՝ կամ զանոնք պատժելու հա-
մար է կամ ազատելու: Մեր ձեռքին
մէջ աշխարհակալութիւնն ազատութիւնէ
զատ ուրիշ բան չէ, եւ մեր առաջին
պարտքն է՝ զինուց բազմին ձեռք մեր
իշխանութեանը ներքեւ անցած երեք մի-
լիոն Երթորներուն երջանութեանը ըզ-
բաղել:

« Եւ խախտման թիւնը քաղաքակր-
թութեան բարեբեր այս երկրին վրայ տա-
րածելու կանչած է մեզ: Ի՞նչ է քաղա-
քակրթութիւնը. քարեկեցութիւնը յար-
գել, մարդոց կանգը աւելն յարգել, իսկ
անոնց բարոյական յառաջադիմութիւնն
ու կատարելութիւնը բարեբերութիւն ամե-
նէն մեծը ճանչնալ: Ուստի Երթորները ա-
զատ մարդոց արժանապատուութեանը
հասցունել, անոնց վրայ իրթութիւնը ծա-
ւալել՝ կրօնքուն չըլլալով, անոնց կեան-
քը բարեկարգելով՝ դուրս հանել տալով
այս հողին մէջէն այն ամեն զանձիրը ո-
րոնք Եւրասիականութիւնը պահած է հոն,
եւ որոնք գէշ կառավարութիւնները ա-
մուլ կը թողուն, ահա այս է մեր պաշտօնը,
զոր կատարելու զանցառութիւն չպիտի
ընենք: »

Բեյրութի լուրքերէն հետազոտով լուր կու-
տան թէ սեպտ. 21 ին Ռուսիոյ զայս-
րու հին արու զաւակ մը ծնել է:

ՆԵՐՏԻՆ ԼՈՒՐԵՐ
Վիրալի օրը տէրութեան պաշառ-
նէից ժողով կաւ Ռ. Գոլաք ընդ նա-
խագահութեամբ բարձրապատիւ Մեծ
Եւրպրոս Գլարըզը Մէհմէտ փաշային:

Հարաւ իրիկուն Մոլտովաքիոյ
իշխան բարձրապատիւ Ռուզա պէյը Տու-
մա Պահաճի կայսերական թատրոնը հրա-
ւիրելու, ուր Պէյօղլուի խառնական
թատրոնին զերասանները պատիւ ունե-
ցան իրենց համարը փայտեցունելու ի
նեկարութեան օգնութեամբ Ինքնա-
կալին:

Ս. Պօլսոյ Գոլաք աղքատի ընդ-
հանուր ժողովն անցեալ շաբաթ օրը
գումարվելով՝ իրենց նոր կանոնադրու-
թեան համաձայն երեք արքեպիսկոպոս
ընտրեցին պատրիարքոց: Ըմենէն աւե-
լի քուէ ստուգարներն եղանակիկն Պա-
րիարք Երթորային արքեպիսկոպոսը, Վի-
գիկոնի արքեպիսկոպոսը եւ Երթորային
իւր պատրիարքը: Յետոյ այս երեք
ընտրելներուն անունը եպիսկոպոսաց
Սինոդին հաղորդեցին, որպէս զի անոնց-
մէ մէկը քուէով պատրիարք ընտրեն:
Բայց Սինոդին անգամներուն մէջ քանի
մը ամբաստանեալ եւ դատաստանիւնը
քեւ ինկած եպիսկոպոսներ գտնուելով,
արքեպիսկոպոսներէն ոմանք պահանջե-
ցին որ տնոնք ընտրութեան մասնակից
չըլլան: Ս. Երթոր մեծնալով Սինոդին ան-
դաժները երկու կողմ բաժնովեցան, եւ
վերջապէս ինչորէ Ռ. Գոլան որոշմանը
յանձնելով երկու կողմն ալ մէկ մէկ խնդ-
րագիր դրեցին ու Ռ. Գոլաք խրկեցին:

Կայսերական կառավարութիւնն ալ
որոշում ըրաւ որ քուէարկութենէ դուրս
ձգվել ուղղված արքեպիսկոպոսները կրնան
Պատրիարքին ընտրութեանը մասնակից
չըլլալ: Ս. Երթոր վրայ երեքշաբթի օրը Սինո-
դը վերստին գումարվելով՝ վերոյիշեալ
երեք ընտրելիաց վրայ քուէարկութիւն
ըրաւ, եւ տրված 24 քուէներուն 19
Վիգիկոնի Երթորիոս արքեպիսկոպոսին
վրայ ելլելով՝ յիշեալ արքեպիսկոպոսը
Ս. Պօլսոյ յունաց Պատրիարք ընտր-
վեցաւ:

Գաղղիոյ լուրքերներն հետեւեալ
ծանուցալիւր կը հրատարակեն, որ Ռ.
Գոլան կառավարութիւնը օտար տէրու-
թեանց զեպաններուն իրկած է սեպտ.
14 թուականով:

Պարոն գեպտոս
Պիտեք որ օտար տէրութեանց հպատակ-
ները Տաճկաստանի մէջ զանազան արտօնութիւն-
ներ կը վայելեն որոնք Ռ. Գոլաք շնորհած է
զաշխարհութիւններու զօրութեամբ: Բաղմա-
թիւ Օսմանեան հպատակներ՝ այն արտօնա-
վանները վայելելու չըլլալով, վեհափառ Սուլ-
թանին իշխանութեան ներքեւն եւսած ու օտար
տէրութեանց պաշտպանութեան ներքեւ մտած
են: Ռ. Գոլաք որոշեց որ այս նոր պաշտպան-
եաներուն իրենց հպատակութիւնը փոխելէն
առաջ ունեցած բոլոր զօրքերը Օսմանեան կա-
ռավարութեան օրէնքներուն համեմատ տեսնը-
վին: Իրենց Օսմանեան հպատակ ծնողներուն
ու աղքատներուն ստացուածը չընդհանրեալ
առանգել, եւ պարտաւոր ըլլան իրենց հպատա-
կութիւնը փոխած օրէն մինչեւ երեք ամիս տե-
րութեան հողին գուրս ելլելու:

Ինչ որ այս պարագային մէջ տակաւին տն-
շարժ ստացուածներն ունին վրանին, անպաղ-
պիտի վաճառեն: Թէ որ մինչեւ երեք ամիս չը
կրնան վաճառել, պէտք է որ իրենց փոխանորդ
մը կարգեն Ռ. Գոլան հպատակներէն: Իրենց
կանայքն ու որդիքն ալ հետեւին պիտի տանին,
եւ թէ որ իրենց որդեկը մէջ չափահասները գըտ-
նըվին, անոնք ազատ են Տաճկաստան մնալու կամ

երթալու: Ռ. Գոլաք ասանկերուն համար ու
յանձնարարութիւն պիտի ընդունի, եւ ոչ օտար
պաշտպանութիւնը մը: Եւ թէ որ այս նոր պաշա-
պանեալներուն մէջ անանկներ գտնուին որ Ռ.
Գոլան որոշումը յանձն առնուլ Եւ Տաճկաս-
տանէն մեկնել չուզեն, Ռ. Գոլան հպատակ
պիտի համարվին ու ճանչցուին եւ Օսմանեան
օրինաց ներքեւ պիտի ըլլան:

Օտար տէրութիւններէ պաշտպանեալները
այս ծանուցալիւրէն հրատարակված օրէն մը, եւ
երեք ամիս Ռ. Գոլան այս որոշմանը պիտի հա-
մաձայնին:

Կայսերական հրամանաւ
Բարձրապատիւ Երթոր փաշան արտո-
քին գործոց առժամանակեայ պաշտօն-
եայ անուանեցաւ՝ Թանգիւմիթի ժողո-
վին նախագահութիւնը միշտ վրան մը-
նալով:

Ինքեքարթի օրը բարձրապատիւ
Ռուզա պէյը Տումա Պահաճի կայսե-
րական պաշտօնը երթալով՝ օրօնապիսա-
Ինքեքարթի ներկայացաւ եւ քաճ սիրա-
ւոր ընդունելութեանը համար շնորհակա-
լութիւն մատոց:

Իրիկ առտու Երթոր բարձրութիւնը
գաղղիական թուէն շողեւանով մայրա-
քաղաքէն մեկնեցաւ Պալաց երթալու
համար:

ՄԵԳԻՍԻՆ
Հարաւ օրը Եւրասիական Տ.
Սարգիս Սրբազան Պատրիարք Զայրը՝
բարձրապատիւ Մեծ Եւրպրոսին այ-
ցելութեան երթալով, Երթոր ողջամբ վե-
րադարձը շնորհաւորեց եւ մեծ պատուով
ընդունվեցաւ:

Վիրալի օրն ալ Մոլտովաքիոյ իշ-
խան բարձրապատիւ Ռուզա պէյին այ-
ցելութեան գնաց, եւ անիպիւր պատուով
ընդունվելով՝ Մոլտովաքիոյ Զայադ-
պի ժողովրդեան վրայ Երթոր բարձրու-
թեան ցուցեցաւ խնամոցը համար իր
խորին շնորհակալութիւնը յայտնեց:
Բարձրապատիւ իշխանը գովեց Մոլտո-
վաքիոյ հայ ժողովուրդը, եւ անոնց վրայ
մասնաւոր սէր ու համակրութիւն ունե-
նալը յայտնելով՝ չափազանց գոհ եւ ու-
րախ ըսաւ Երթոր սրբազանութիւնը:

Երթորային տեսնելու հօրհորդներուն
ընտրութիւնը արդէն գրեթէ լմնցածի
պէս է, եւ կը յուսանք որ ընտրվող ան-
ձանց անունները գալ շաբթու կրնանք
հրատարակել: Թագական խորհուրդ-
ներուն շնորհութիւնն ալ արդէն սկսաւ
մայրաքաղաքէն զանազան թաղերուն մէջ,
եւ կը յուսանք որ մինչեւ դալ շաբթու
անոնք ալ լմնալով աղղային գործոց
վարչութիւնը սահմանադրական ընթաց-
քի մէջ կը մտնէ բոլորովին:

Գաղղիական Ս. Է. լուրքերը Փարի-
զէ Հովա Պիլիէրի թղթակցութեան
լուրքէն առնելով հետեւեալ լուրքերը
կուտայ իր սեպտ. 28 թուոյն մէջ:

« Ս. Պօլսոյ Լատինական Հա-
յոց Պատրիարքը՝ Կարօլին կայսերա-
նին տալիս Գաղղիոյ դեսպանին շնոր-
հաւորութեան նամակ մը գրեց, որուն
մէջ իրաւ հաճոյական խօսքեր կային թէ
կայսեր եւ թէ Գաղղիոյ համար: Եւ յի-
շատ մինչեւ հիմա Հայոց կողմէն տե-
նելված չէր, ուստի եւ ես ալ այս պատ-
ճառաւ խօսքը կրնեմ ձեղել: Ս. Տըլա-
վալթի Մարքիզը պատասխան մը գրե-
լով՝ իմացուց Երթոր բարձր օրօնապիսա-

13/10/06
91484
8156

Թեան, թէ իր նամակը հեռագրով կայ-
սեր հաղորդերէր, եւ կը հաստատուէր թէ
Նորին վեհափառութիւնը շատ ցոյց տա-
ւոր ըլլայ այն նամակին մէջ ընդհանուր
հայոց ազգին կողմանէ յայտնուած ըզ-
գացումներէն:

«Արշակ» թէ Կ. Պօլսոյ դպրոցա-
կան դեպոստը այս օրէն տեսակցութիւն
մը ընկնով Հռոմէական Հայոց Պատրի-
արքին հետ, յորդորէր է որ Հայոց ազ-
գին մէջէն հռոմէականութեան մարդ
դարձնելու ջանքը՝ որ ազգին մէջ պա-
ռակտուած կը ձգէ մէկը թողուն, եւ ընդ
հակառակն սէր եւ միաբանութիւն հաս-
տատելու աշխատին դժտութեան ու ա-
տելութեան պատճառները վերցնելով:
Մարդ դարձնելու անխոհեմ ջանքը՝
ազգին մէջ գծողութիւնն ու ատելու-
թիւնը կանխելու՝ առանց իսկ Ս. Եւթո-
զին շահուցը օգտակար արդիւնք մը ու-
նենալու:»

Եյս տեղեկութիւններուն առա-
ջին մասին ստոյգ ըլլալը արդէն ծանօթ
է ամենուն. բայց երկրորդին՝ այսինքն
Գաղղիոյ դեպոստին եւ Հռոմէական
Հայոց Պատրիարքին մէջ եղած
խօսակցութեան ստոյգ կամ անստոյգ ըլ-
լալուն վրայ տեղեկութիւն մը չունինք:
Սա միայն իմացած ենք, եւ ուրախ սը-
տիւ կը ծանուցանենք որ այս օրերս
մեր Հռոմէական ազգայնոց լուսաւոր-
եալ մասին կողմէն համազգային ընկե-
րութիւն մը հաստատուելու անաշարիւ-
թիւններ եղած է Կ. Ստամբուլի մա-
սին մէկ քանի պատուաւոր ուսումնական
նաչը, եւ այս նպատակաւ քանի մը ժո-
ղովներ ալ եղեր է: Երբէն լուսնուս
նայելով՝ այս ընկերութեան նպատակը
պիտի ըլլայ երկրագործութեան ու վա-
ճառահամութեան դպրոց մը հաստա-
տել եւ դաւառարկայ Հայոց ազգութեւ
անտերմանէ աղայներն այս կենցաղօրէն
ուսմունքներուն մէջ կը թելը՝ առանց կը-
րօնի խորութեան: Եւ հաւատիկ աղիւ-
նեւ ճշմարիտ ազգասիրական ձեռնարկու-
թիւն մը որուն իրողորստէ յաջորդ-
թիւն կը մտնենք: Սխալ ներքի
մեզի սա դիտողութիւնը ընկելու, թէ
այսպիսի լոյ աշխարհական նպատակաւ
հաստատուելը ընկերութեան մը մէջ եւ
կենցաղական մտքները՝ որովհետեւ կը
լսենք թէ կենցաղական անդամներ ալ
կան կամ պիտի դառնան երբ մէջը, դա-
նազան կարծիքներու եւ մեկնութեանց
առիթմը կը լայն ալ, քանի որ Համազգայ-
նականութեան կարծանման տխուր յի-
շատակները չեն մոռցված: Աւստի ա-
ռանց երկար խօսքներու որ կրնայ թե-
րեւս որ եւ իցէ նկատման մը կամ ըզ-
գացման դաշի, բաւական կը համա-
րինք այս կէտը ընկերութեան արդոյ հիմ-
նադրներուն ու շարքութեանը յանձնել,
սպասելով աւելի ճիշդ եւ ընդարձակ
տեղեկութիւններու, որոնք դուրսէ մեր ը-
րած դիտողութեանն ի թիւ վրայ ուրիշ
վերոյ գաղափար մը տալով՝ թէ մեր եւ
թէ շատերու սիրան այս մասին ապա-
հովորդեն:

Անկէ մեր արդոյ թղթակիցն հե-
տեւեալ նամակը կը գրէ մեզ:

Պ. ան. 3 սեպ. 1860
Մեծարգոյ խնամքով Մ. Կ. պատուական
ճարտար:

Ուրախութեամբ քաղիք ծանուցանեմ Ձեր
Ազգայնականութեան դիմաւորող հաւատարմութեան արգ-
բէ մեզի հետ ուղարկուող ընդհանուր հայոց
դպրոցական յաւաքութեան: Երբէն յայտ-

նի է որ մեր քաղաքամէջ հաստատուող դպրոցը
բաւական ժամանակ խաղաղամբ վեճակի մէջ մը
նստելու ետեւ, տնայ զինուորին կանգնած ձեռնառ-
եցաւ: Սպասեմք մեծ արեւ. Հայրապետ ա-
ղայն, թէ եւ ազգիս ստատուածն արդեւ որ ի
մարտադարձ: Վստիստ վերահաստատութիւ-
նը իր վերջնական շրջանին հետ երկեան օր ար-
էր ուրբաթ, մասնաւոր քննութիւն մը տալու
չէ դանդաղեցաւ:

Պատրիարք ժամ 6 ինչ դպրոցին մէջ քնն-
ութեան հանգիստ սխալ քաղաքամէջ երգով
մը. եւ սխալ իւրաքանչիւր ուսանողը կորցու-
նելուց վեցամեայ աշխատանքը քաղաք մարդկային
նորարար դպրոցներէն ձեռն օր նուրբէ հանգիստ
կանայ ազգասէր քննող: Ուստի իրենց համա-
ձայնութեամբ եւ յամակ պատասխանատուութեամբ
կը դարձնենք արդարեւ բոլոր հանգիստներու
ներքէ, եւ ամեն մէկ ուսանող սկիզբը քաղաքամէ-
ջ երգով կ'սկսէր: Ուսանողի նիւթերն էին:
Վեհափառութիւն, Քարտասանութիւն, Բնա-
ւորութեան իւր, Սրբազան պատմութիւն, Վր-
թականութեան վարդապետութիւն, Վարդի-
րէն, Տաճկերէն, եւ Իրաւաբանութիւն: Հան-
դիսին վերջը յաւաքութեամբ աշակերտներէն մէկը
ի գիմաց աշակերտեաց զեղեցիկ ծառ մը կարգա-
յեւ աւարտելէն ետքը, մեր Վերապատիւ տաճ-
նորդ Տ. Խաչատուր ծայրագոյն վարդապետ իւր
խորին շնորհակալութիւնը յայտնելով օրհնեց
դպրոցին ձեռնառու բարեբարները, եւ մանաւանդ
հայրապետութեան դատաւոր տիրացու Մանու-
էլ Երամասեանին, եւ միւս դատաւորներ. եւ
այսպէս արձակեցաւ հանգիստը:

Ուստի ի գիմաց ազգիս վարդապետ շնորհա-
կալութիւն կը ծանուցանեմ դպրոցի վերադա-
տել մեծարգոյ Հայրապետ աղային եւ Վարա-
սէֆերեանց մեծարու Եւթիման աղային, որոնք
ազգայնորէրս ձեռք ձեռքի տալով, առ հոգե-
վարդ հասած դպրոցին վերակենդանութեան հա-
գի տուին, եւ օրհնուր անոր դարգացման եւ լու-
սանքը յաւաքութեան հետ հոգ կը տանին:

Երգարեւ չէ կրնալ արագուիլ, թէ առ-
դպրոցի հաստատութեան նախապատճառ Վա-
րասէֆերեանց մեծահամբու ծոխ գերբաստանին
եղաւ, որ զերթէ 30-35 տարի յառաջ իրենց
արդեամբ շնեւելով առ դպրոց, անոր ծախար ի-
րենց պատմաւոր անուն գեղեցիկ ստանաւորով մը
դարձնեցաւ: Ի պարծանս տոհմականացի: Բայց
զերթէ անի տասը տարի յառաջ նորոգու-
թեան պէտք ունենալով, մեծարու Մ. Եւթիման
պէտք վերակայութեամբ գործեալ յիշեալ Եւթի-
ման աղային, ազգիս արդեւ ի հիմանց նորոգե-
ցին ամենափառաւոր կերպով: Ուստի կը բարե-
մաղթենք յիշեալ ազգասէր իշխանաց համար,
որ իրենց ազգասիրութեան օգին օր ըստ օ-
րէ աւաւելու, որպէս զի իրենց գովելի ջանք չէ
խնայել ազգիս յառաջգիւնութեան համար:

Չեմ մոռնար յիշելու նաեւ՝ Խորիման Տ.
Մկրտիչ ազգասէր վարդապետին աշխատութեան
եւ ընդհանրութեամբ հաստատութեան Եւթիման
զիւղի գործիքն քննութիւնն ալ, որ անցեալ օր
կատարեցաւ իրենց զիւրացող ներկայութեամբ:
Ուսանելուց նիւթերէն Վերակենդանութիւն, Բնա-
ւորութեան իւր, Սրբազան պատմութիւն, Հա-
տարակ ընթերցանեց, Իրաւաբանութիւն եւ այլն:
Տեսնալով եւ արդարեւ այն գեղեցիկ տղայ եւ
փոքրահասակ աղջկանց համար ձեւ պատ-
հաստութիւն, որ արդարեւ դարձեալ իրենց հան-
գիսականները, զի երբեք իրենց համար չէ տես-
նուած ու չէ լուսնած բան մ'էր, եւ մեծ պատիւ
բաւ թէ յիշեալ Խորիման բարեբան վարդա-
պետին եւ թէ դատաւոր Մ. Յորիման Մ.
Վերոյգի: Բնաւորութեան ետքը, առ Վերապա-
տիւ Տ. Մկրտիչ վարդապետին ուղղելով զեղե-
ցիկ եւ ազգու ծառ մը կարգաւորելէն ետեւ ար-
ձակուեցաւ հանգիստը: Եւս ազգասէր Տէր, առ
Վ. ապարակիս դաւառի գեղացոյց ուսումնասի-
րութեան առաջին պատգիւն է, որ կրնալ այսին Չեր
ազգասիրութեան, խնդրելով որ բարեհաճելով
Չեր պատուական լրագրոյն մէկ տնկիւնը շնոր-
հեւ առ գրումով, ի ցնծութիւն սրտի բոլոր
ազգասիրաց, եւ մանաւանդ Վ. ապարակիս գա-
ւառին:

Մ. Կ. Եւթիման, ***

ԽԱՆԻՆ ԼՈՒՐԵՐ

Բ. Դրան թարգմանատան ան-
դամ մեծարարութիւն Երգուման էֆէնիին
եւ իր ուղեկց մեծարգոյ Ստամբուլ եւ
Յարութիւն էֆէնիինը՝ անցեալ չո-

րեքշաբթի օրը օդին զեղուն թեանը պա-
ճառաւ չերնալով ծածրայ կը լիւ, երէկ
մեկնեցան մայրաքաղաքէս:

Եւթիման չորեքշաբթիին հինգ-
շաբթի լուսնուր. զիշերը կը լիւ զարհու-
րելի վաթորիկը շատ վնասներ դործեց
թէ ծովու եւ թէ ցամաքի վրայ: Սի-
այն Չանազ Վալիին ինքու ցին եւ Մար-
մարայի ծովուն մէջ վեց փաճառաբարձ
նաւ գամբը իսկիւր եւս եւս ասոնց չորսը
բոլորովին կորստիւր են: Եւթիման զե-
լի առջեւ ալ երկու հեղեղական նաւ
ընկրկեցան:

Իսկ ցամաքի վրայ լրագրութիւն ծրի-
նելոյցներու տարապատկապանք ու որմեր վը-
րան եւ դաշտերուն մէջ ալ ծառեր ար-
մատախիլ եղան:

Եւս տարի նոյն գիշերը մայրաքա-
ղաքիս նաւահանգիստը պատահած հրե-
գեհին զոհ եղող նաւերուն պաշտօնական
թիւը:

Օսմանեան նաւ	12
Երգիական "	4
Եւթիման "	1
Ներկանական "	2
Վալարիացի չորեքնաւ մը	1

Համադուսար 20

Եյս նաւերուն մէկ քանին մէջ ցո-
րեն, հանքածուր եւ ուրիշ փաճառներ
կային:

Ութարանի կամուրջին բոլոր պա-
հապանները տեսնութեան դուռը կան-
չելով ըստարկիկցան վերոյիշեալ հրե-
գեհին պատճառներուն վրայ մանրամաս-
նաբար քննելու համար:

Իսկ իր ինչ մեր արդոյ թղթակիցը
ըստ կուտայ թէ յիշեալ դաւառին ա-
ռաջնորդ Վերապատիւ Տ. Մկրտիչ
Եւթիմանի կողմէն սեպտ. 10 ին հոն
հասնելով բոլոր ժողովուրդը վերջը գի-
մաւորներ հոգեւորական շքեղ հանգե-
ներով Ս. Եւթիմանաւոր վանքը տա-
րիւ են:

Եւթիմանեան գրոված նամակները
կը ծանուցանեն թէ Պաղատարի, Հա-
մայի եւ Հոմի կողմերը դառնեցան վը-
րանաբանի ցեղերը ժամանակ մը ի վեր
նորին աւարաւորութեան եւս ըլլալով,
Պաղատարի կուսակալ փեմ. Մուսթա-
ֆա Եւթիման փաշան սաստիկ ջարդ մը
տուեր է Պաղատարի մօտերը գտնուող
վերոյիշեալ շարագործ ցեղերէն մէկ քա-
նին, եւ զանոնք ստրակներէն զը-
նազանեցեալ ցեղէն:

Համայն կողմէն ալ վրանաբանի ա-
րարները գեղ մը դարձնելով, զենուորա-
կան կառավարիչ Էմիլ փաշան գուռը
մը ձեռնարկով վրանին գացել, երեք շէյխ
եւ երեսունի չափ յանցաւոր բաներ է,
որոնց Համայն մէջ բանտարկիւր են:
Եւթիման զարկած զեղին վնասը 44000
զուրուշ չափ ըլլալով, կրկնապատկիւր ի-
րենցմէ աւելորդելով՝ գեղացիներուն պի-
տի բանձնելի եղեր:

Ուրիշ կառավարիչ Պաղատարին
փաշան ալ Քէտանի Եւթիմաններուն վը-
րայ երթալով՝ անոնց 3500 ձեռնարկներ
զորկեր ցիրօցան ըրերէ, եւ 500 մա-
տակ ձի եւ մօրուկ, 1000 էն աւելի վը-
րան եւ շատ ալ զէնք աւելի է ձեռնարկուել:

Եյս արշաւանքներուն վրայ իր յու-
սացիկ օր Միջագետաց այս մասը ժա-
մանակ մը հանգիստ ու խաղաղ կը մնայ:

Եւթիմանեան լրագրի մը լուր կուտայ
թէ Եւթիմանեան Տրիքիներն արհաւիր

մը խրիւր են Եւթիման թաղուհայն եւ
խնդրեր են եղեր որ իրենց դատարանից
նասեր կերպով դատուին: Յիշեալ աղիւ-
սազրին հետ նաեւ մանրամասն օրագ-
րութիւն մը խրիւր են Եւթիմանեան վը-
րան անցքերուն ծագման ու պարագանե-
րուն վրայ:

Մարտիկային սեպտ. 14/26 թընով
գրոված նամակ մը լուր կուտայ թէ փե-
մափայլ Պաղատար փաշան Տրիքիներուն
զուրկները Պէրութ կանչել է: Բայց ա-
նոնց մեծ մասը չեն հեղադարձեր. այս
պատճառաւ զօրք պիտի երթայ վրանին:

Եւթիմանեան աւստու մայրաքա-
ղաքիս նաւահանգիստին մէջ խղճոված
պարտիկ մը մարմին գտնուեցաւ:

Եւթիմանեան իրիկուն ժամ մէկ
ու կէսին միջոցները Եւթիմանեան թաղը
հրեհ հարստահարուի երկու տուն այ-
րեցաւ:

Եւթիման շարաթ օրը Քէտանի
տաճիկ ցորենափաշառ մը (պուղտայծի)
մը ինքզինք կախելով սպաննեց:

ՄԱՆՈՒՑԱՐԵ

ՆՈՐԵԼԻՔ

Վերիկային նոր տեսակ խոհիկ խո-
րովելու գործիք մը եկած է, որով խորով-
ւած խոհիկին հիւթը մէջը կը մնայ, ու
չափէն աւելի խոշորանալէն դատ հասա-
րակիւր խորովուած խոհիկին շատ ա-
ւելի խոշոր կը լայն. վանդոյն կ'ուտելու
ատենը պէտք եղածէն քիչ ձգուելով ալ
հասարակ կ'ուտելու խոհիկին շատ հա-
մով կը լայն. ու ամէս մը բուսական ըլլա-
լիք խոհիկին ամէս ու կէս կը լայն: Եւ
գործիքով խորովուած խոհիկին խոհիկ
հասարակիւր խորովուածը շատ անա-
խորժ կուգայ:

Եւթիմանեան կամ Եւթիման վրայ շատ
հանգստութեամբ կը խորովուի ու զոր-
ծած եւս այնչափ զիւրիս է որ տղայ մըս
ալ կրնայ գործածել:

Ար գտնուել Ս. Մ. Սխիւսեան եւ
ընկերաց Վերիկայի մաղաղան. Վալար-
թիւ: Վիւր աժան է:

— 0 —

Մայրաքաղաքիս մէջ Մահմուտ
փաշան Եւթիման խանին բաւը 16 թիւ
սենեակը փաճառական մը Ուսումնաս-
նէն շատ տեսակ մաշտակներ (քիւրքեր)
բերած է, տիկը (թուրու) մէկ լըրայէն
մինչեւ 25 լըրա արժողութեամբ: Եւս
մուշտակներուն տիկերն այնչափ մեծ են,
որ կէս տիկը կանանց համար երկայն մուշ-
տակ մը կրնայ ըլլալ եւ արանց համար
ալ մէկ ու կէս տիկը երկու երկայն մուշ-
տակ կրնայ ըլլալ, եւ տասը տարիէն ալ
աւելի կը դիմանան: Եւ Պէրութի ին-
ման կատուի հատ (թանկ) մորթեր ալ
կան եղերքի (զագարայի) համար:

Յիշեալ փաճառականը ունի նաեւ
զանազան տեսակ արծաթեայ դաւաթներ,
ալիւտներ, ընտառուփեր, դրդաքներ, պա-
տաւաքաղներ, ապարանջաններ, եկեղե-
ցական դարձուց եւ զգեստաց համար
Սիֆաներ, թէյի համար Սիֆաներ,
եւ Ուսումնայ կայսերաց պապիկները կը-
տաւի վրայ քաշված:

Եյս ապրանքները աժան գնով պի-
տի վաճառէ ու Ուսումնաստան դաւնայ:

Յիշեալ փաճառականը կը ծանու-
ցանէ նաեւ թէ ով որ մեծամեծ անդա-

ԻՏՊԵՐԵՆԻ ՄԼՈՒՍԻՐԵՅ-ՔԱՅ
ԿՊԼԵՒԵ ԶԻՆԵԼԻ ԻՐԱՅ